











ԵՐԿՐԱԳՈՒՆԴԻ ՄԻԶԱՀԳԱՅԻՆ ՕՐ

## ՎԵՅՏ ԹԻՒԵՐ՝ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԻՆ ՄԱՍԻՆ

Ապրիլ 22-Ն Երկրագունդի միջազգային օրն էր: Ան առիթ մըն է վայրկեան մը դադար առնելու եւ աւելի խորութեամբ մտածելու մեր կապոյտ մոլորակին հոգ տասելու միջոցներուն մասին:



- Տարեկան 1,3 միլիառ թուն ուտելիք կը թափուի, կամ չի սպասիր:

- 5000 միլիառ կերպնկալ իրեր՝ ովկիանուներուն մեջ կը ծփան 5000 միլիառ կերպնկալի կոտորներ. բնութեան մէջ փճանալու եւ անհետանալու համար կերպնկալը կը կարուի նուազագոյնը 450 տարիի:

- Աշխարհի բնակչութեան 92 առ հարիրը շատ պականած օդ կը շնէ: Օդի այս ապականումին պատ-

Սակայն, դժբախտաբար, բոլոր լուրերը գէշ չեն: Այս վերջին տարիներուն կլիմային ի նպաստ տարուած պայքարը լաւ արդինքներու ունեցաւ:

- 5 առ հարիր աւելի կանաչ մակերեսն: Երկրագունդ շահեցաւ 5 առ հարիր կանաչութեամբ ծածկը լած մակերեսն՝ 2000-2017 թուականներու միջեւ. այս տարածքը հաւասար է ամազոնեան անտարի տարածքին: Այս թիւը կարիքի եղած է իրականացնել յատկապես Չինաստանի եւ Յն-

մեց: Յորոնա ժահր նաեւ դրական ազդեցութիւն մը ունեցաւ երկրագունդին վրայ: Երեխեկը արդիող օրենքը օգնեց նուազելուու արտանետումը ընածական կազին, որ պատասխանատու է կլիմայի տարմակուն:

- Կորուսելու վտանգի մեջ գտնուող 10 տեսակներուն վիճակը բարեւառեցաւ: Աշխարհի երկիրները ճրգէր կը թափեն պահպանելու մեր մոլորակին վրայ գտնուող անսառներու եւ բոյսերու տեսակները:



ճառները բազմաթիւ են՝ փոխադրական միջոցներ, գործարաններ, հաստատութիւններ, ածուխով բանող վառարաններ, աղբերու այրումք...

\*\*\*

կաստանի միջոցով, անոնք մէծ ճիգեր կը թափեն իրենց երկիրն անտառներու տարածքը ընդարձակելու համար:


- 11 առ հարիր բնածինական կազ՝ 2020 թուականին, յատկապես՝ Երոպայի

## ԵՐԹԵՒԵԿԻ ԼՈՅՍԵՐ՝ ՈՒՂՏԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ



Չինաստանի հիւսիս-արեւմուտքը գտնուող Ռուսիանկ քաղաքին մէջ գետեւեցան ուղտերու երթեւեկի յատուկ առաջին լոյսերը: Այդ շշանին մէջ շրջող շատ ուղտեր կան:

Սկզբանական շրջանին անոնք կը գործածուեն ապարանքներ փոխադրելու համար: Սակայն հիմա անոնք կը ծառայեն յատկապես զ բ օ ս ա շ ր շ ի կ ն ե ր



պտուղնելու: Այս շրջանին մէջ մէծ թիւնվ զրուաշիւրը՝ իր կարգին:

գան՝ դիտելու Կանսուի նշանաւոր տեսարանները: Սակայն նոյն վայրին մէջ թէ՝ ինքնաշարժմերու, թէ՝ զրօսաշրջիկներու, թէ՝ առ ուղտերու ներկայութիւնը մէծ խառնակութիւն կը յառաջանի: Յետեւաբար խճողումներն խուսաբելու համար յատուկ երթեւեկի լոյսեր կը նշեն, թէ որո՞ւ կարգն է անցնելու: Ինքնաշարժ, մարդիկ, ուղտ, իրաքանչիւրը՝ իր կարգին:

## ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ

## ՀԱՐՑԱՐԱՆ



1.- Խաղաղական ովկիանոսը աշխարհի ամեն մէծ ովկիանոսն է: Որքա՞ն է անոր առաւելագոյն խորութիւնը:

ա - 11 քմ, թ - 7 քմ, գ - 2 քմ:

2.- Ծիածանը ունի 7 գոյն: Ո՞ր գոյնը անոր մէջ չի գտնուիր:

ա - Կարմիր, թ - Նարնջագոյն, գ - սեւ:

3.- Ի՞նչ նիւթէ կազմուած են ոստրեներուն կողմէ արտադրուած մարգրիտները:

ա - Սատափ, թ - Վրեւակն, գ - Յամպար:



4.- Քանի՞ աստիճան է ծովու ջուրին շերմաստիճանը 2000 մէթր խորութիւն:

ա - 2 աստիճան, թ - 8 աստիճան, գ - 12 աստիճան:

5.- Մայջրուուեյվը (մանրալիք) ինչպէ՞ս կը տաքըն ուտելիքը:


ա - Ուտելիքին ջուրի մասնիկները թրթուացնելով, թ - ուտելիքը շատ արագ թրթուացնելով, գ - Տաքըն արտադրելով:



6.- Քանի՞ ոսկորէ կազմուած է չափահաս անձի մը կմախըր:

ա - 412 ոսկոր, թ - 350 ոսկոր, գ - 206 ոսկոր:

7.- Օրական քանի՞ անգամ ժամացոյցին մեծ սլաքը կը գտնուի «4»-ին վրայ:



Կետերը իրարու միացուր 1-90՝ յայտնաբերելու համար պահուած պատկերը:




Կրնա՞ս գտնել երկու պատկերներուն միջև գյութիւն ունեցող եօթը տարբերութիւնները:



Կրնա՞ս գտնել ներկերուն հասցող ճամբաւ:



Կրնա՞ս գտնել կերպարներուն համապատասխանող շուբը:



Կրնա՞ս գտնել պատկերներուն ճիշդ շարք՝ հասկցնելու համար պատահածը:



